

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՎԵՐՋԱՌԱՋՈՒՅԹ

ՊԱՆԳԵՐ

1934 - 1936



ԱՐԵՎԵՐՋԱՌԱՋՈՒՅԹ

ՎԵՐՋԱՌԱՋՈՒՅԹ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1936
ԳՈՐԾՔ



ԱՆԱՍՏՈՑԱՀԱՐԱ

891.99

2

ՎԵՐՋԱԼՈՅԱԿ

ԶԱՆԳԵՐ

ՔԵՐՊՈՒՄԱՆԵՐ

A 13862



- 1988 -
ԴԱՎԻԴ ԲԵՐԵ

ՏԵՂՄԱՆ
ԱՇԽԱԲԱԴ ՖԱՇԱԽԱՆ

Ի ՑԻՇԱՑԱԿ

Հայոցքրօնակայակ վագանեակի
ԱՐՄԵՆ ԸՆԴՀԱՌՆԵԱՆԻ

Փ Ա. Փ Ա. Ք

Ռլալ ծաղիկ մ'անառուն,
Արշակոյսին մեջ բացուած,
Եւ տալ բոյրեղ աննուն,
Եւ տալ կեանցի դիւրըզաց:

Ապրիլ լանցին վրայ շերան,
Միայնուքնան մեջ պարզուկ,
Զգալ զարբնունն առըրւան,
Եւ երեխոն խուսափուկ:

Աւ փափացիլ դնու ըլլալ...
Հովիտներուն մեջ սերան,
Մայրամուչին յանդիման,
Երզող հովիւն ու հօտն ալ:



ԶԱՆԳԱԿՆԵՐ

Յիշատակի մը բելկն առկախ այդպիս կը մնայ,
ԱՌՎ զանգակներ հնօրեայ, կեանքիս անոյշ մնանդին.
Դուք իրար յով խմբուած, նղբայրացած խաչին տակ,
Հին օրերու պէս անեեղ ինձ կը ժայտի վերսին:

ԵՌԸ հեշտին եր երբ տղայ կ'ունկնդրէի ձեզի ևս,
Ժամուն բալին մեջ եւ կամ դպրատան մօս երազուն.
Երբ ձեր նուազը հանդարտ կը բարձրանար խունկի պէս,
Եւ յետոյ աղ օրննուրիւն կ'ըլլար ամեն սրերուն:

Դուք անցեալի բոյրերով եւ փոշիով ակաղձուն
Այդպիս առկախ կը մնայ յիշատակի մը բելկն.
Դուք մանկութիւնս օրօրդ տերեւի պէս երերուն,
ԱՌՎ զանգակներ յաղցրախօս, զոյս մը բերող անցեալէն:

Եւ կը սիրեմ ձեզ նորին հին օրերու հաւասյով,
Երբ դուք այսօր կը կանգնի շկմշիս վրայ եւ ուժզին
Կը բախէ դուռս խոնարհ, եւ հոգւոյս մեջ հեշտանիով
Կ'երգէք Զատիկը կարմիր, առկայծ կրակն հաւասին:

Գանիբէ, 1936

ԳԻՒՂԻ ԻՐԻԿՈՒՆ

Արեւան արդին մեղմօրեան
Եպահնեամայ նիմ զիւղեան,
Ու տրամուքիւն մը խաղաղ
Կը պարուրէ անեն բաղ:

Մինչ տնամիին մօսակայ
Բուխերիմը կը մըխայ,
Իրիկունան մեջ այս ամքոռ
Խնկաման մ' ան խոշոր:

Հեռուն շոյսեր կը վառին,
Ու յոյսերն ալ զիւղակին.
Լեռնեն կ'իջնե հօսը ցած
Մրինգներին արքացած:

Դիւղի զիշերն և խաղաղ,
Ոչ երդ կայ և ոչ ծիծաղ:
Լուսինն իմցո՞ւ չերեցաւ.
Ա՛ն, զիւղին մեջ ցաւ կայ, ցաւ:

Տերեւմերու պիս տմզոյն դեռ կը ծփաք կեսանին մեջ,

Եւ օրէ օր սպրելու ձեր կրտօսը կը մնանայ.

Ի՞նչ եիք դուք անցնային, երբ դեռ մրցներ անշեց

Զեզ յնեսեց իր լափող երախին մեջ անխնայ:

Զեզու շատերը գուցե արշալոյս մը չ'ողջունած

Թնկան ճամբառամ վրայ դաման, ուր մանն իրենց կ'սպասեր,

Եւ կամ համբոյրն իրենց մօր շրմերուն վրայ չզգացած

Աւրիշներ ալ յակեցին դեպի անյայք ուղիներ:

Եւ այժմ դուք միայն կայ եւ կը մնաք մեզ ժառանգ

Այն անառուր աղանդեկն հրաշխով մը վերապրով.

Դուք եք վաղուամ խնասունք, եւ հերոսներ ու իշխանք,

Եւ դուք եք ուր հայութեան զնդակերտեք ուկի տող:

Ի զուր ամենին դրբին իրենց դրոշմը անգուք

Զեր այսերում վրայ եւ ձեր հոգիներուն մանկունակ.

Բայց դուք եղաք վերասին կեսանին մեջ յորձանուե,

Մահուամ շնդմիշտ ծիծաղող, եւ միշտ տանող յաղրանակ:

Տերեւմերու պիս տմզոյն դեռ կը ծփաք կեսանին մեջ...

ՍԻՐՈՑ ԵՐԳ

Սիրոցն կ'այրի այս զիշեր

Ասրուշամի մը նըման,

Մրցիս խորն և բըռընկեր

Սիրոյ հրդեմն անասմնամ:

Ո՞հ կը մեծամ, կը մեծամ

Սիրոյ քողերն հոգւոյս մէջ,

Ի սկը այն չար աղքակամ

Որ ինձ տրւաւ սկրն անշէ:

Սակայն ինչո՞ւ յիլրաւ ան,

Դիշերին մէջ ուր միմայ

Կը բարձրանայ շուշրնկան

Կոյսի մը պէս ըսպիշակ:

Ի զո՞ւր ճակրամ կը դառնայ

Լոյս ու շուսին մեղրածոր,

Զելրաւ առջիկն հոգւոյս վրայ

Երգել նուազն նեշօրօր:

Դարուններ կան չինչ ու պայծառ

ուր երազը լուռ կը ժիր,

Ուր կեսնին ամեն հրանուանի չի

կ'երբայ բոյի երերն ի դեր.

Ուր ծաղիկներն երազանինի

լուռ կարքնամ կոյս շիրժեր,

Այդ գարունին ես աղ սուոյց

սրատանի մ'եմ ուխտանուեր:

Զմեռներ կան մուսյանած

ուր ամեն ինչ կը յնանայ,

Ուր ծառերն ըսպիտակ են

հազած ձիւնը բաւշանընան,

Ուր կեսնին արդին կարծես յուզուած

պատկեր մըն և ինին իր վրայ,

Այդ ձմեռին ես աղ ծերուել

մըն և զերի զիրկըն մահուան:-

ՆՈՒԻՐՈՒՄ


Անոր...

Թող որ սիրտըս այս զիշեր ժեզի լնձայ բերեմ ևս,
Աւելի մեծ յան ամեն լնձաներն իսկ այս կեանին.
Զի յունին ևս ճոխ գանձեր եւ կնդրուելներ ու բնինց,
Բայց միսայն սիրտըս վայրի, իրեւ լնձայ մը սանդին:

Դուն անոր մէջ իր զտնես ամբողջ աշխարհ մ'ապրուած,
Իր յոյսերովը կարմիր, զրկանիներովն ամառոր.
Եւ այն տղան ուխտայիր հովերուն դևս կուրծըլը բաց՝
Քեզի ճայռող եւ ժեզնեկ կնամք սպասող անեն օր:

Խ՞նչ պիտ' ըլլայ եր' այսպիս դեռ սպասեմ ևս ի զուտ,
Պատկերիդ դևս խնդրաւակու այնին պերա ու շուաշող.
Երբ դուն կարծես բեկ'ըլլաս անզութ հայր մը՝ ձեռքը սուր,
Իր զակին դևս վրամատու, սանոր սըրտին մէջ մըխտդ:

Թող որ սիրտըս այս զիշեր ժեզի լնձայ բերեմ ևս...



ԻՐԻԿՈՒՆԸ

Իրիկունը մտերմօրհն կ'իշնէ հոգւոյս մեջ բին՝
Ինցպէս աղջիկ մը լուսնդեմ զնսակին վրայ հեշտադին.
Եւ իրիկուն ռովերն անոյշ սեր ու հաշիչ կը բերն.
Սերն ու հաշիչ՝ ծաղկին շումչին իմ շրբներու մեղմօրհն:

Ու կ'ուզեմ որ վերջարոյսին մեջ այս շիկնու ու տրտում,
Ուր հորիզոնն հազար երանդ կը բըռընկի անդադրում,
Զինքը իրանչեմ մեղմ երգերով, նրաւերով մըն ալ վես,
Անունն արդին ես չեմ դիմեր, չի անանուն եր ինձ պէս:

Ու երբ ցնոյին հորիզոնին շեկ պատկերներն ալ աղուսր,
Եւ ծառերէն իյնայ մեղմիկ սոսաւինը հեշտօրօր,
Ու բառերներն ալ բանձրանան, — վերջաբանը ամենուն, —
Երկինքին վրայ պիտ' երեսի լուսնակի աղջիկ շողջողուն:



ԿԱՂԱՆԴ ԳԻՇԵՐ

Այս Կաղանդի զիշերով լուսած տղայ մ'եմ բախտին,
Ուր ոչ մեկ յոյս եւ ժրապիտ ըրիայ ինձի ընծայող.
Դոներն ի զուր բախեցի ևս նայուած յով ժիրազին,
Եւ երթառն ալ զգացի սրչիս վրայ սաստիկ դոդ:

Առ Առեն հոս խցիկիս մեջ բանտարկուած կ'սպասեն,
Կաղանդի մեծ զիշերին ուր ամծանօք հոգիներ
Դուցէ ինձի այցելն, սրատանի մ'եմ դաղլադին,
Եւ տաճ իրենց նուերեն, ուր Տարին օրննարեր:

Քայց ո՞չ մեկ լոյս, ո՞չ մեկ յոյս շուսանեռեն այս փոքրիկ,
Դիշերն անց և, ու արդին դոնակս ինձի կը նայի,
Միմչ նուազիներ կան հետուն եւ աղջիկներ երգեցիկ,
Միայն իմ տունս և բախուր, իմ սրչիս պես ամայի:

Այս Կաղանդի զիշերով եկուր նորեն ո՞յլ յուր,
Ինչպէս Յիսուս մը բարի եւ տուր ինձի ամվարան,
Այդ մեղրանոս զեզուակեց եւ շրմերեղ վարդապոյր
Յոյսի զիմին տուր ինձի, ապրումները նոր Տարուան:

Ինչպէս Յիսուս մը բարի տո՞ւր շրմերդ կենաքոյր...

Գանիքէ, 1936

ԾԱՌԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Դիշերային զարնան հովն և որ նորին
Ծառերուն վրայ խնճք ու զինով կը պարէ,
Մինչ լուսընկան շինչ լոյսերով վերեւին
Ճաղերուն վրայ առծաբ օղեր կը կափէ:

Երբ զիշերը թիրեռնիկներ լու սնանար
Լամբարներու շուրջ կը մեռնին հեշտագին,
Հոս ժերեսներ հովին շումյին կ'իյնան վար
Ու լուսնի լոյսն ըրած պատաճի կը մեռնին:

Եւ ժերեսներ դեռ կը պարեն հեշտագին:



ԳԱՐՆԱՆ ԵՐԳԵՐ

Ամեն անգամ երբ զարնան բոշումները իմծի գան
եւ երգն իրենց կտուցին ողջոյն մը տան գեղեցիկ.
Դարձես հոգւոյս խորերէն կ'զգամ զարքնումը զարնան
Հայրենիքիս հեռաւոր, մանկութեամը երշանիկ:

Ամեն անգամ երբ վազող գետակները խոխոչնն
եւ աւետեն գաղուսը եղանակին բազուհի,
Հոգւոյս խորհն կը լլունմ կարձես երգեր մեղմօրհն
Հայրենիքիս գետերուն, ցրվեժներուն ամենի:

Ամեն անգամ երբ ծառեր սաղարքներով զարդարուին
եւ պարտեզին բիւրաւոր ծաղիկները գոյնզգոյն
Բերեն զարնան հրապոյտ, կը վերյիշեմ անմենին
Հայրենիքիս հեռաւոր, զարնան վարդերը ծիծղուն:


Ամեն անգամ երբ զարնան հովերն ըսեն իմձ օրօր,
Ու սլրտերէն իրենց խոր երգը բերեն զարունի,
Դարձես կ'զգամ հոսումը հոգւոյս մեջ հեշշօրօր
Հայրենիքիս հովերուն, զեփիւռներուն երբեմնի:

ՀՈԳԻՆ ՊԱՐՏԷԶ ՄԸՆ Է

Այս առաւտօս պարտէկզ մըն և իմ հողիս,
Ու գարումի արեւն անոր մէջ իմկրած.
Մաղիկներ վառ որ կ'արքննան դիւրլզզաց
Հիմ սկրերու պէս կը զդունն նորեն զիս:

Ածու մը հոն զուարքօրէն կը նայի
Դես՝ երկին ժներն անպարազիծ ու կապոյս.
Միմչ իր մէջն են իմկրեր զիմով ծիս, արտոյք
Փափուտս տուած լայն դաշերէն սմայի:

Ի՞նչ փոյք իմծի թէ պարտէկյան մէջ շրկայ
Անցնող տարուան փոյքին ալչիկն նեշտակի
Զի կը տեսնեմ վարդերուն մէջ կեսն յով լի-
Նորարողբոց սիրոյ ակնարկ և աղջրկայ:



ԱՆՈՒՑ...

Տուէր՝ Ժ. Վ. ի տօսկեցներուն

ՎԵՐՋԱԼՈՅՄՆ

ՈՐՊԵՍ ՇԻՐԻՄ

ԶԵՐ ՀՈԳԻՆ

ԿԱՐՈՅՆ ՈԽՆԻՄ:

Այս առաջօք ձեր ղեկավարն են որ նորեկն
Երազային հիմայիններով բոլորուած
Կուզան նոգւոյս սրատառին վրայ մեղմօրեկն
Ու կը ժպախմ սմամեղութեամբ զերք Աստուած:

Դեմքներ ձեր շուշանագոյց ու աղուոր
Մաղիկներով լի ածուներ են չիպար,
Դեմքներ ձեր լոյս բարութիւնն են բոլոր
Զերք արևզակն որ կը ճնճեկ օդապար:

Ու կը սիրեմ ձեր նողիներն այդ բարի
Որ նողիիս այն յան մօտեն կը խօսին,
Եւ կը սիրեմ երգերն ալ ձեր որ արի
Հողիիս մեջ կ'արձադանգել ցնծաղին:

Ու ես կ'անցնիմ, ինչպիս անյայ այն օրեն
Թիրեւնիկի սպրումներով բրվում.
Զեր նողիի սանդուխներեն վեհօրեկն
Կը բարձրանաւ դեպի բարին զերազոյն:

ԱՇԽԱՆ ՄԷԶ

Աշխան տրտում իրիկուն,

Կուղան հովերը լալկան.

Ես նատածեմ երազուն,

Ու կը դիտեմ լուսընկան:

Ու շուարումիս մեջ մինակ

Կ'իյնան հիւանդ լուռ երգեր.

Աշումին մեջ ծառին տակ

Կուղայ սիրտ մը կարելիեր:

Ո՞վ լուռ գիշեր ընդունէ

Խորհուրդներս այս տկար.

Եւ դուն լուսին արծաք

Լոյս տուր հոգւոյս վշտանար:

Եւ լուսնին տակ կը ծընին

Տրտում երգերն իմ սրտին:



ԳԱՐՆԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐ

Քսան զարուհիներ յոլորեցի ևս երկար,
Բայց ոչ երթեք ևս զգացի ամոնց զնդ.
Ու առկան աշ զերբ աշուն մը դադիանար
Տուիմ բախիծ եւ տառապանի առկան հեղ:

Ո՞հ, զարնան մէջ ևս յտեսայ ոչ մեկ վարդ
Որ ժափս մը գոնկ ինձի պարզեւէր,
Եւ ոչ մեկ բուփ աւօսին մէջ ծաղկազարդ
Որ յոյս մը լոկ ինձ ներշնչէր զերիվլր:

A ^{II} /38/2
Ածուներուն մէջ շուշաններն իսկ խոնարհ
Չըսին ինձի սիրոյ խօսի մը մնադազին,
Եւ յասմիկներ ու մեխակներ սիրահար
Հոկ ծիծաղ մը, ժիճիծաղ մը ինձ տուին:

Ու կոյսերը որ բայցուեցան զարնան մէջ
Նայուածի մը իսկ յնեւեցին իմ վըրայ.
Դուցի ըսին քէ «յունի կայծ մը անշէց
Որ բըուընկէ մեր սրեւրը բիւրեղնայ»:

Ո՞հ, զարունի երկնակամարն անարատ,
Եւ զիշերուան պայծառ աստղեր ու լուսին
Պահ մը կարծես լսին «Ողեմբն և շատ զումատ,
Դուցէ մնոնի լուսրեն և եղ զիշերին»:

Միայն հովե՛ր, զարնան հովե՛ր յուսաքեր,
Տուին համբոյր, զով համբոյր մը կննասու,
Եւ ՏՏԱԼՈՐԿՆ մահասարսուոն երազներ
Գացին այսպէս ին հոգինս շատ հեռու:

Խոմայիլիա, 1934



ՄԱՀՈՒԱՆ ԵՐԳԵՐ

Մ. ԶԱՐԻՖԵԱՆԻՆ

Ինչպէս մերկ ու վիրառու տրում ծառեր աշումի...

Հողիս այսօր հիւանդ է, մահամերձի մը նըման.

Հովերն արդին կը ծնծեն իր դոմակը գողումի,

Եւ կը բւրեն տրմօրհն մահուան զանգերն իրմուան:

Մինչ նոճիմերը համակ կայնած իմ դեմք մը ուայլ

Կատարն իրեց կ'օրօրն, մահերգելով երգ մը հին,

Կ'անցնին վերեն յամեցող բոցումներու խումբերն աղ-

Կանչ մը ցաւու ձգելով մէջ սպառու պարտկայմ:

Ու կը խորհիմ թէ արդեօֆ ո՞վ պիտի գայ մաղմօրհն,

Վերշաղոյսիմ մէջ կարմիր բերել բոյրը խունկերուն,

Դուցէ սիրտ մը անծանօթ, որուն համար ես նորեն

Բանաւ դոնակը հոգւոյս վերշաղոյսի այս պահուն:

Աղեքանդրիա, 1935

Արեւն արդեմ ամիսեացաւ հորիզոնին ծոցը հիր,
Կ'իշնէ երազ մը մեղմօրեկն խորհուրդին մեջ իրիկուան
Ստուերները դամդաղօրեկն կը պատաճֆեն լուռ ամծիր,
Խաղաղութիւն մը ամեն կողմ կը տարածուի անսահման:

Իրիկուան մեջ կը կըռ կըռան զորեար մօսը զետակին,
Եւ կը լսուի անոյշ ձայնը վազող շուրին զըլզըլան.
Մինչ հովերը զով կը փըչեն ծառերուն մեջ ցնծագին,
Ու ամենն ալ կը բացատրեն սուրբ խորհուրդն իրիկուան:



* * *

Ո՞վ յաղամներ, դուք դժոխիմներ երկրային,
Ու զոյսերով, փոշիներով հրդեհուած՝
Հսկայ բամեր, որ այս զիշեր մողեզին
Կը բարձրանայ դեպի երկին ու Աստուած:

Չեր ծիծաղը հրեշային և կարծես,
Ու երգերն աղ բազոսնան շունչ մը ունին,
Բայց ինչո՞ւ են ձեր աներատներն այնին վկա
Երբ անցնաղը ձեր մեջ կուլայ դառնազին:

Ի զո՞ւր ձեր մէջ ես կը փնտոնեմ անցելոյն
Կեսամերը զեղուկ իր տնակովը խոնարին.
Ի զո՞ւր նաեւ բարի հոգին մարդերուն,
Որոնց սիրտն իր ինքնին սիրոյ մէկ աշխարին:

Ամենն այժմը ամիեւայած են իսպան,
Եւ ոչ մեկ շունչ, եւ ոչ իսկ շուրջը անոնց,
Ամենուն տեղ հիմա կանգնած են տիպար
Հսկայ բամերը եւ մարդերը ասոնց:

Ու ես կ'ուզեմ յաղին հեռու այս զիշեր
Ապրիլ նորին անցեսալն անոյշ ու յուշեր:

Գանիրէ, 1935



ՍՊԱՍՈՒՄ

ՕՐ. Մ...ԻՇ

•Եերշաղոյս և. ինչո՞ւ նորեմ հովիմ դեմ
Այսպէս երկար ու տեսադր ժագ կ'սպասեմ.
Ինչո՞ւ ըստ, դեռ սպասեմ պիտ' այսպէս
Արեւիմ դեմ ու զերք արեւ հատմիմ ես:

•Եերշաղոյս և. ուսիմ տակ դեռ կ'սպասեմ.
Ալմարկս հեռում երազմերով սիզաճեմ,
Այն ճամբայիմ, ուրկէ ատեմ մը եկար,
Այնպէս զողութիկ, այդ ժայլերովդ իսկ տկար:

Հսկ' ինձի դեռ սպասեմ պիտ' այսպէս
Արեւիմ դեմ, ու զերք արեւ հատմիմ ես:

Գանիբէ, 1936



Ա.Մ.Ա.Ռ

Կես օր կ. ու ես նաևսած
Ծառերու զով շուշիմ տակ
Կը ճաշեմ. կտոր մը հայ,
Սեւ խաղող պանիր ճերմեակ:

Գլխուս վրայ զուարքաղին
Ճպուռներ կ'երգեն անհող,
Կեսօռուայ սաստիկ տափին՝
Չ'երեւիր կարծես ոչ ո՛վ:

Մարգերեկն կը բարձրանայ
Շունչ մը դաղք, ու շունչիս հետ
Կ'ըլլայ մեկ. կարծես կ'եռայ
Հոգւոյս մեջ՝ սկր մը յառես:

Կ'ըլլայ երգ մը ցնծաղին՝
Առնելով բոցէ թեւեր,
Ու կ'երքայ ջինչ զետակին
Զովուքեան մեջ զերինվեր:

Մինչ գլխուս վրայ դեռ կ'երգեն
Ճպուռներ զուարքօրեկն:

Դետափին վրայ ուղիները յովկ յով
Դեռ կ'սպասեն արշալոյսի շողերուն...
Մինչ զլուխնին երկարելով նազամի յով
Վազող չուրին՝ համբոյր կուտան դողդոջուն:

Երկարօրին անոնք այդպիս կը մնամ
Զինց քաժակին սիրոյ նեկտարն ընկեղով,
Բայց ճաճանչներն արշալոյսին ուկենամ
Կ'արթնցնեն բորբ սկրերէն այդ զինով:



ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷԶ

Ծառեր, ծառեր, ու մայրամուտը նորկն
Պարտեզին մէջ ու հողիիս հանգունակ.
Հիմա հողնած օրն է շուռ ու ծառերկն
Մեղեղիներ դեռ կը լսուին՝ ցուրտ նուագ:

Ու սուներներ պարտեզին մէջ դեռ կ'իշնեն,
Ու հողիիս խորշերուն մէջ հանարձակ.
Այս վայրկեանին տրամուքիւնն է որ նորկն
Ինձ կը բեր երազանքը ներդաշնակ:


Պարտեզն մէջմ է ցուրտ խորան ուր ամեն
Ծառերն եղած կ'աղօթեն մնում տարտան,
Մինչ ուրիշներ զլուխն իրենց կ'օրօթեն,
Բուրվառներն են զիշերներուն յաղցրաձան:

Ու շուշընկան վերկն կ'իշնէ մեղմօրկն
Ծառերուն վրայ ու հողիիս մէջ վիարքամ.
Պարտեզին մէջ ծառերն ամեն կ'աղօթեն,
Ուր ծննդաչոփ ես իմ հողիս կը բանամ:

Ածուներուն մեջ մեղմօրէկն իլլ նիրհեն
Ծաղիկները ինանին հեշտիւ երազով.
Արեւն արդին տունրած և մեղիօրէկն
Գլուխն իրենց՝ ու կը կրիմ անվրդով:

Պարտիզպանը ցնցուղով մը թիթեղեայ
Կուզայ անոնց առոյգ շունչը տալ պարզեւ,
Մինչ իրենց վրայ անփուրօրէկն կը տեղայ
Զուրն անծայր՝ զերք անձրեւը թերեւ:

Ու իրիկուան մարող արեւն երք նորէկն
Անհետամայ հորիզոնին զոզը հիր,
Անոնք կրկին սիս՝ արքնանան մեղմօրէկն,
Ու սիս՝ պատմեն իրենց երազն արբշին:



Այս տուաւօս ևս հիւանդ
Տրղայ մըմ ևս կենասքաղձ,
Ու հոգւոյս մէջ ոչ մէկ խանդ
Այլ կայ միայն վիշտ ու մնաղձ:

Արեւն արդեկն կ'ուշանայ,
Հորիզոնն և միզարատ.
Արդեօֆ պիտի արժիս վրայ
Մազի՞ արեւն կենասռատ:

... Ա՞հ, կը ծագի, կը ծագի
Բարի արեւը ճերան
Ու ճաճանչներն իր ոսկի
Հողիիս մէջ կը տեղան:

Այս տուաւօս սըրժիս վրայ
Կը ծաղկի շոյսն արեւին.
Այս ի՞նչ հեշտին կրակ կայ
Հողիիս մէջ ցնծագին:

ՅՈՒՍԱԼՔՈՒՄ

Մենութեան մէջ մեղմօրհն պիտ' օրօրույնն ղեռ երկու,
Մայրիները մեկ-երկու երազանցի մէջ ինկած,
Ու գլուխնին կափ այսպէս պիտի երգեն տրւմադար
Հին օրերու երազով ու կարօտով արրեցած:

Մինչ տերեւները իրենց դեղնած, փյուրուն, մահաներծ,
Կ'իյնան հատ-հատ զերք բիրեւ ու զետինը կը պատեն,
Ու վերշացող իրիկուան ստուերները շուսաներծ
Իրենց դազադ պիտ' ըլլան մեռելային, տրւմօրհն:

Քամքարա, 1934



Կէս զիշեր և ու կաղերուն մէջ խաղաղ
Կը յըմանան շիմականներ պարտասուն,
Ու շուսրնկան երեսն ունի շուր ծիծաղ,
Խակ աչքներուն մէջ ժլպիտ մը ասդերուն:

Ու ցորենի ուկի թեզերը բրգացած
Կը տարածուին կաղերուն շուրջ անսահման,
Մինչ զամբոններն յաղրանարմին չեմ մնջած
Եւ կը հսկնե շուրբեան մէջ զիշերուան:

Ու ֆիչ մըն աղ անոնց այդպէս կը հիրինն
Հեշտածուան երազներու մէջ զինով,
Բայց ամշորի հօր ճայն մը կաղերին՝
«Աշխատանի» ժամն եւ կ'ըսէ աշխատով:

Լուռ զիշերը կը փորուրկի ժամե ժամ,
Եւ կաղերու զուարը երգը կը հնչէ,
Մինչ դաշներու ստիճները փարքամ
Կը հարբուին, շունն աղ անդին կը հայէ:

Եւ այդ պահուն շեռներու կոյս կաշարին
Հեշտագրզիո կ'իյնայ համբոյրը ուկի,
Ու համբոյրէն բիւր ճամանչներ կը ծընին
Պզնկոչող նոր յոյսներու, նոր կեանի:


ՎԱՆՔԸ

Խճճդայրիս վաճքին

Հեռում, հեռում, բլուրին վրայ միս մինակ,
Առաւօտեան որիննանանց շոյսին տակ,
Նորկն իմքն և որ վեհօրկն կը կանգնի,
Հակայ, ամերոցն Հայ հաւատին երթևմնի:

Ի զո՞ւր տարերֆն եւ մարդկութիւնն աղ վայրի-
Կարողացան բանդել ամերոցն այդ բարի,
Ան կը մնայ հիմ օրերկն մեզ ընծայ,
Լուսաւորչի հիմ հաւատին և զերակայ:

Ա. Համբարձում, անցեաղովն իւր փառաւոր
Դեռ կը բաղկ վորուրիկեն օրե օր,
Ու դողանչներն իւր երթևմնի հիւրընկալ,
Պիտի նորկն մեզի կանչեն հոգեզմայ:



ՎԵՐԶԱԼՈՅԱՅԻՆ

(ԳՐՁԱԿԱՆԱԴՐԻ)

Վերշալոյսին
Երդ մը շրբին,
Անցաւ յուշիկ
Ուպէս պարիկ:

Այժեկն անոր
Էին աղուոր,
Ինչպէս բոլոր
Մէջ մէկ խմձոր:

Ու շրբներուն
Գնդ ու սիրուն,
Պիտ' երազուն
Բառկր մեղուն:

Ո՞հ, այդ ի՞նչ եր,
Երա՞զ ք ք սկր, ՀԱՅ
Վերշալոյսին
Երդ մը շրբին:




ԿԵԱՆՔԻ ԻՆՉՈՒՆ

Վերջաղոյս կ: Ինչու համար
Կեանիը այսչափ կարճ կը տեսէ
Այն մեծ գումադին, որ բոցավառ
Աշխարհին զոյս կը պարզենք:

Կեանիը այսչափ ինչու համար
Կարճ կը տեսէ այն մեծ մարդուն,
Որուն շնորհիւ ամբողջ աշխարհ
Կ'ըլլայ այնիան նոր ու սիրուն:

Ինչու համար: Ինչու համար
Այս ինչումերը ամիամար:



ԳԱԱ Համարար Գիտ. Գրադ.



FL0012522

ЦЕНА

13812

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀԱՍՑԵՆ. —

Tavit Shah

40, SHARIA SHOUBRA 40

CAIRO (Египет)



PRINTED IN EGYPT

Imprimerie HAQOP PAPAZIAN

Ibrahim Pasha, 6, Haret Said — CAIRO